

Ա.ԻԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ



Պերէա

Յիշուած չէ Պերէա աւետարանաց մէջ, ուրեմն խօսելիք մը չուն նինք : Մասն էր այն Անթիպասի չորրորդապետութեան, ջնուաճուած գաւառ մ'էր Յորդանանու արևելքեան ափանցը Կրկիբն գրաւող, ան բերրի, և շատ քիչ բնակիչ ունեցող : Յովսեպան նորա սահմաններն կը նշանակէ : « Երկայն է Մաքերոնէն ցիկլա և լայն է Փիլատելիիայէն ցիրգանան » . » բայց Պէլլա որ բերդ մ'էր, չզիտցուիր ուր ըլլան : Մաքերոն լաւ ծանօթն է . ահազին ամրոց մ'էր Յորդանանէն վաթօսուն ասպարէղ անդին սոսկալի բարձրութիւն ունեցող պազալթ ժայռից վրայ շինուած : Այս բերդն շինեց Աղէքսանդրոս Յաննէսս, հիմնայատակ ըրաւ Գարինոն և վերանորոգեց Հերովդէս : Հարիւր քսան կանգուն պարիսսպ ունէր, ամրոցներ և աշտարակներ . ներսը թագաւորական յարկեր կային ուր երբեմն Անթիպաս կուգար կը բնակէր, և տակը գետնափոր տեղեր կային բանահ համար : Աշտարակաց ժայրէն երնցաւ տեսարանն պանչելի էր . հարաւէն Մեռեալ ծովուն շրջաբոլորն եննիսացի կ երբոնի հետ մէկտեղ, ապա արևմուտքը գիտելով, Հրէաստանի լեռներն ի միջի որոց կ'երևէր Երուսաղէմ յորում կը տեսնուէր Հերովդէսի պալատն և տաճարն որուն վրայ բարձրութեամբ կ'իշխէր ահեղ աշտարակն Անտոնիա . յաջակողմէն երիկով և իւր մշտագալար արմաւենեաց անտառն, ապա Յորդանան որոց միխրագոյն ժաշաւաէնն կը սողայր դաշտին մէջ . երբ Անթիպաս Հոռվմէն գարձաւ իւր հետը բերելով զէերովդիադա, իւր եղօր Փիլիպպոսի կինը, նա արձակեց Արետասայ Արաբացոց թագաւորին աղջիկն, որպէս զի Հերովդիադայ հետ ամուսնանայ : Արետաս պատերազմ բացաւ և Հերովդէս դէմ զնելու համար եկաւ Մաքերոնի ամրոցն բնակեցաւ : Այն ժամանակ Յովհաննու Մկրտչի մահուան սարսափելի ոճիրն կատարուեցաւ :

Մաքերոնի պարիսպները գտաւ Շէտցէն 1807 ին : կը մնայ միայն յիշել զիկապօջիս : Տասը քաղաքաց գաշնակցութիւն մ'էր, որոց անուններն ահաւասիկ ըստ Պլինիոսի : Դամասկոս, Փիլատեղիիա, Ռաֆան, Սկիւրոպօջիս, Գատարա, Հիպակոյ, Դիան, Պէլլա, Գեղաս (փո-

1. Հրէակ. Պատերազմ, Գ. 3. 3:

2. Բնակ Պամ. Ե. 18

խանակ Գերասայ^{4.}) և կամաթա ։ Սակայն Պլինիոս ալ ապահով չէ ճշդիւ յիշելուն ։ Քաղաքներէս աւետարանաց մէջ միայն յիշեան է ։ Գատարա էր, կ'ըսէ Յովսեպոս, Պիրէայի ամենէն ամուր մայրաքա զպքն ։

Պերէա բառն (Յայն կոյս Երերսաց Երրայեցերենի յունական թարգմանութիւնն է) մեր տուած նշանակութենէն դեռ աւելի լայն նշանակութիւն ունէր, ասով կ'իմացուէր Յօրդանանու արևելեան կողման վրայ գտնուած բոլոր երկիրն և այն առեն Փիլիպպոսի շրրորդապետութեան գաւառներն ալ իր մէջն կը բովանդակէր Թրաքոնիտ, կաւանիտ, Աւրանիտ, Պատանէս: Ըսինք որ այս գաւառներն ստորագրելու դիտում չունինք, որոնք աւետարանական պատմութեան մէջ՝ գործ չունին: Յիշենք միայն զկեսարիա Փիլիպպոսի պատման մէջ Պանէա կոյսուէր ի պատիւ Պան չնստուածոյն: Անտառ մը և այր մը, այրն Պանեայ, անոր նուիրած էին: Հերովդէս մօտը մեհեան մը շիներ էր ի պատիւ Օգոստոս կայսեր, իւր որդին Փիլիպպոս քաղաքն մեծցնելով անուն փոխեց ըրաւ կեսարիա Փիլիպպոսի պատման վրայ կ'աւելցուէր սովորաբար Փիլիպպեայ, որպէս զի Հրէաստանի կեսարիայէն, ուր կուսակալն կը նստէր, զանազանուէր: Բնիթուայիդա քաղաք մ"ալ կայ, զոր Փիլիպպոս Յուլիան կոչեց ի պատիւ Օգոստոսի Յուլիայ դատեր, զոր պէտք չէ չփոթել բեթսայիդա փոքրիկ գիւղին հետ որուն տեղը անձանօթ է:

ՍՈՄԱՐԻԱ

Աամարացիք շատ յիշուած են աւետարանի մէջ: Մասնաւոր զվայ մը մէջ երբ առջի գարու Պաղեստինու բնակչաց վրայ խօսիմ: Սա մարացւոց ծագման և սովորութեանց վրայ պիտի խօսիմ: Հոսքանի մը մանրամասն և աշխարհագրական տեղեկութիւններով գոհանանք, որոնք Սուրբ Գիրք հասկանալու համար անհրաժեշտ հարկաւոր են:

Սամարիա Հրէաստանի և Գալիլիոյ մէջ տեղ փակուած՝ փոքրիկ էր քան զանոնք: իւր հողն ինչուան ծովն ալ չըր հասներ, որովհետև բոլոր ափանքն կարմեղոսէն սկսեալ՝ Հրէաստանի կ'իյնային: Անօր համար Գալիլեացիք երբ երթային Երուսաղէմ՝ յօժարութեամբ կամ ծովեղերքի ճամբան կը բռնէին կամ Յորդանանու հակառակ կողման ճամբան: Այս կերպով կը զգուշանային Երկրի մը մէջն անցնել, ուր բնակչաց ծաղու. և թշնամանաց նիւթ կ'ըլլային: Սամարիա իւր անունը իւր մայր քաղաքէն կ'առնու, Սամարիայէն: Այս քաղաքն

1. Վուլիամայի Գերասան և մեր Գերոգէս, սխալ է: Գերաս կամ Գերոգէս լուն հետէ էր: Յիսուս չդնաց առ Գերոգէսայիս, այլ առ Գատարացիս: Երկրորդ գարու ասորի թարգմանութիւնը իրաւամբ ուղղել կարդալով՝ Գատարա կը թարգմանէ:

իսրայէլի Ամրի թագաւորն շինեց բլրոյ մը վրայ՝ զոր 'ի Սամերայ գը-նեց . Սաղմանասար կործանեց . նորէն շինուեցաւ . բայց Յովհաննէս Հիւրկանոս նորէն կործանեց . վերջէն Գարփիանոս կայսերական կողմանական Ասորուց նորէն շինել տուաւ , և մեծն Հերովդէսի ժամանա . կըն ծաղկեալ վիճակի մէջ էր . Այս իշխանը հոն մեհեան մը շինել տուաւ ի պատիւ Օգոստոսի և անոնք փոխեց գրաւ Սերաստիա (յոյն բառով որ լատին Ակուստա բառին համանիշն է) որ գեռ նոյն ա-նունը կը կրէ (Սերբոստիա) :

Սիրէմ (հիմայ Նապլուս) մեղի աւելի հետաքրքրական է քան զԱմարիս : Շատ հին քաղաք մ'էր հովտի մը մէջ շինուած : Էպալ լեռն հիւսիսէն . և հոչակաւորն Գարփիջին ի հարաւէն . Յովհաննու ա-ւետարանն Սիւրբար կը կոչէ . գինովութիւն նշանակող հեգնական բառ մ'է . Հոս միայն կը գտնուի այս բառն . կարծեմ թէ Հրէիցմէ հնարուած այն աւելորդ ածականներէ մէկն է որ կ'այլայլէր սամարացի անուններն և նախատանգք կը հեզնէր զանոնք : Նոր քաղաքն Նապլուս (նիապօյիս , նոր քաղաք) ճիշդ Սիրէմի տեղը չէ շի-նուած , այլ կողմնակի : Հոս էր Ս . Հերոնիմոսի ատեն ալ : Անոր քովն Յակովրայ ջրհորն , այսօր գրեթէ բոլորվին լեցուած : Եթէ ի նազարէթ , յերիքով , ի Բեթղեհէմ առջի դարուն յիշատակներն դեռ կեն-դանի են , ոչ այնպէս է Յակովրայ ջրհորին յիշատակն :

Այս Ջրհորն յաւերժայիշատակ՝ Յիսուսի ընդ Սամարուհւոյն խօ-սակցութեամբ , գաշտին մէջ խորութիւն չունեցող փոռ մ'է միայն . տեղը շատ վաւերական կ'երևի բայց վաւերականութիւն բաւական չէ . Աւերակներ պէտք էին , գէթ քարեր , քանի մը անցեալ յիշեցը-նող բաներ , որով միտքը կարենայ զայն վերականգնել : Յակովրայ Ջրհորին քովն բան չկայ և հոն զբիսուս գտնելու , Յիսուսի խօսքերն լսելու համար , պէտք է յիշել իւր խօսքերուն համեմատ թէ ոչ ջր-հորին քով և ոչ այլուր միայն պէտք է զԱստուած պաշտել , պէտք է յիշել թէ այս Ջրհորին եղերացը վրայ հիմնուած կրօնքն , և հոգւով և ճշմարտութեամբ ։ կրօնք է :

Շարունակելի